

# ԱՆՏԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ս Ծ

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ

Դ. ՏԱՐԻ

ՅՈՒՆԻՍ—ՅՈՒԼԻՍ 1901

ԹԻՒ 6—7

## ԳԼՄԻՆԵՐ

### ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԳԱՊԵՏԸ

1893ին Պոլսոյ «Հայրենիք»ին մէջ հետեւեալը կը գրէի մեր կեկեղեցական երգերուն մասին .

«... Ի՛նչ խոր շեշտ հաւատքի, Ի՛նչ հզոր թոխչ կրօնական զգացման, Ի՛նչ քարձր վերացում աստուածային խոկմանց, Ի՛նչ ճախութիւն վեհ մտածմանց, պերճ պատկերներու եւ վսեմ քաջատրուծեանց, եւ Ի՛նչ լեզուի անրազգասելի ներդաշնակութիւն՝ այդ երգերուն մէջ որ դեռ ա՛յնչափ երկտասարգ են դարաւոր կեանքէ մը յետոյ . եւ այդ ամենուն հետ, այն Ի՛նչ անուշ, անքաջատրեղի կերպով անուշ երաժշտութիւն է որ նիւթին ու բառին համեմատ, երբեմն տրտում, մեղամագձութեան արցունքներով կը թաւալի, երբեմն զուարթ, վերին հրճուանքի լայն յորդու մով մը կը ժայթքի, Աստուծոյ զգացմամբ առլցուած հոգիին բոլոր սլացքներն ամենէն խորին արտայայտութեամբ թարգմանելով, Ի՛նչ զիւցազնեղութիւն, Ի՛նչ ընդարձակ եւ ամբողջական զիւցազնեղութիւն է այն, զոր աստուածային մարտիրոսին վերջին շարժէն ներշնչուելով, մաս առ մաս յօրիներ են մեր հայրապետները . Ի՛նչպէս ամէն բան մէկ ազբնիք, լուսղէն

աղբերէ մը, կը բղիթ հոն, եւ Ի՛նչպէս ամէն բան հրաշալի ներդաշնակութեամբ մը կը կապուի, մարմին մը կը կապէ, Խրաքանչիւր մասն իր յատուկ ձեւն ու զոյնն ունենալով, եւ այդ մասերը ա՛րողջութիւն մը կազմելով, եւ նիւթին ու արտայայտութեան այդ համադրութիւնն ալ այն պարզ պատճառովը չէ՞ որ կեղեցականներ իրենք ինկ եղած են անոնց ոչ միայն յղացուին ու գրողը այլ եւ եղանակովը, ճիշդ ինչպէս անոնցմէ ա՛յնչափ յետոյ ըրաւ Վսիկներ, որ իւրաքանչիւր բառի համապատասխան խաղ մը դանակ ուղկնով, ինքը զրեց իր երաժշտութեան խօսքերը, Եւ Ի՛նչ սխալ է այն դատաստանը որով միօրինակ գտած են մեր կեկեղեցական երաժշտութիւնը, Միօրինակ՝ բայց հոն անձնիւր եղանակ ա՛յնպէս իր անհատականութիւնն ունի . որ մարդ անոր զոյնը կը տեսնէ ունկնդրած ասան . ճերմակ ստուերներու ծածանիլը չէ՞ք դժար «Ջեբրու հոգեւոր»ին խաղաղ ու լայն դաշնակութեանը մէջ, սեւ թախձութեան մը թանձրանալը չէ՞ք իմաստաբաղբի գիւրեթուան՝ սարսուղուցիկ ողբերուն մէջ, եւ կարմիր շնձութեան բոց մը՝ Չատիկի աստուան մեծագոյն երգերուն մէջ՝ որ Բրիտտոսի յաղթանակը կը տարփողնի :

«Պէտք էր որ աւելի ընդարձակ եւ աւելի բազմակողմանի դնա՛ստուածով մը յարգէինք այդ պատուական նշխարները մեր հին քաղաքակրթութեան, Պէտք էր որ այդ քերթուածներն իրենց զուտ կրօնական գոյնին հետ սկսէին գեղարուեստական գոյնն ալ ստանալ, այնպէս որ զանոնք միայն կեկեղեցիին մէջ չլսէինք, այլ մեր տունը, մեր հարաքարաններուն մէջ ունենայինք անոնց դառաքածոն՝

Աստուածաշունչին . Ա. Հայրերուն , «Ճմանութեան» , Տանթէին եւ Ռիտտին քով : Պէտք էր որ ամէն հայ զրոյ պարագ համարէր ուսումնասիրել զանոնք եւ անոնց ճշմարտագէտ տոհմային ոգիովը թափանցուէր : Պէտք էր որ քննադատութիւնը զանոնք իր մեկնութիւններն ի լուսաւորէր , անոնց գեղեցիկութիւններն ի վեր հանէր , անոնց տեղը որոշէր ընդհանուր գրական պատմութեան մէջ : Պէտք էր որ մեր երաժշտականքը աւելուչազօրութիւն դարձնէին տղ իրանակներուն վրայ , ճշդէին զանոնք եւ վերջնականագէտ արգելէին երձուելէ , ինչ որ կը սկսին ըլլալ քանհաճ ու տղտ երգողներու բերնին մէջ , եւ նոյն իսկ անոնց ուղղակի ներշնչման տակ երաժշտական գործեր արտադրէին , ինչպէս Չուհանեան ըրած է թրքական եղանակներու համար : »

Այս յօդուածը քմծիազ մը արթնցում ցըրական պաշտօնակիցներէս ամանց զէմփին վրայ , չպակսեցան անձեր , նոյն իսկ «Հայրենիք» ի խմբագրութեան մէջ , որոնք վրաս խըն . դացին այս (տիրացութեան» անխմատ յարուսիս , Եթոսած ու անարուեստ լալկանութիւններուն նկատմամբ այս յետադարձ հիւսումնա համար : Գնացուցիչ շարակներու վրայ զմայլի՛լ՝ Պեթովընի ու Վակնիւրի դարուն մէջ . . . եւ «ժողովրդով տողորուած , ո եւ է ասիականութեան հանդէպ անհաշտ արհամարանքի որոշում տուած այդ Վերոպացեայները իմ սքանչացմանս մէջ հանէնտեութեամբ ու ժամայրութեամբ շաբախուած ցեղի մը առհաւական վերազարթումը կը կարծէին տեսնել եւ կ'արգհանտէին վրաս : Այդ արդուններուն արհամարանքը իմաստակ եւ արգհատանքը անխմատ էր ընականաբար , ճիշդ Պիթովներն ու Վակնիւրը խորագէտ հասկընալուս համար էր որ ես սքանչացում կ'ուսնենայի մեր հին երաժշտաներուն վրայ որոնք , շատ աւելի պարզ ու նախնական ոլորտի մը մէջ , կըցեր էին , ըստ իս , ուրուագծել՝ անկեղծ , հոգեբուն ու վսեմ երգերով՝ ինչ որ այդ տիեզերական հանճարները հակար ասանային մը մէջ պիտի իրագործէին մեր զարուես : «Նոր» ին սէրը երբեք պէտք չէ փակէ քննադատին ու գեղասէրին՝ հինին գեղեցիկութեան ըմբռնումը Վակնիւր ու Պերթովըն իրենք իսկ , անտարա-

կոյս պիտի զմայլէին մեր եկեղեցական երաժշտութեան վրայ՝ եթէ զայն ճանչցած ըլլային . մեր շարականները , մերկացած իրենց օտարամուտ կեղեւէն , ամենէն պանծալի արտազրութիւնն են մեր ցեղին՝ Նարեկացիին քնարեբգութեան ու մեր ժողովրդական երգերուն փափուկ ներշնչմանը հետ :

Կ'ըմբռնէք ուրեմն ո՛րքան մեծ եղաւ ուրախութիւնս՝ ճանչնալով կամիտաս վարդապետը , այսինքն սպասուած , երազուած մարդը հայկական երաժշտութիւնը վերակազմելու , ինչպէս եւ զայն Եւրոպային ծանօթացնելու համար , կոմիտաս վարդապետը , որու անունը «Անահիտ» ի մէջ յիշուած է արդէն՝ Պերլինի մէջ տարի մը առաջ իր սուած մէկ արեւելեան նուագահանդէսին առիւիւ , այս օրերս Բարիլի եկաւ եւ մեր մատուռին մէջ պատարագի ժամերգութեան մէկ քանի կարեւորագոյն հատուաները երգեց : Յուզումը զոր զգացի իմանալով այդվե՛ն ու սրտաբախ մեղեդիներն ու «Ճէր ողորմա» ին վսեմ ողբը , երգուած , պարզ , վճիտ , հզօր , «հայ» ոճով մը , իր արուեստը խորագէտ դիտողը ու իր ցեղին գեղեցկագիտական ոգւուն լիակատար ըմբռնումն ունեցող անձէ մը , կեանքին ամենէն խորին ու ամենէն քաղցր յուզումներէն մին պիտի մնայ : Իրեն հետ ունեցած մէկ քանի տեսակցութեանցս մէջ , վարդապետը հաճեցաւ ինծի պարզել իր տեսութիւններն ու այն ծրարկը , զոր կ'ուզէ իրագործել . եւ ինծի կը թուի որ ինձը այն մարդն է որ անհրաժեշտ էր որպէսզի հայ երաժշտութիւնը արմատագէտ վերասարդորն իր աղաւաղութիւնն ու անկումէն եւ որպէս զի ան ծանօթանայ եւրոպայի երաժշտագէտներուն եւ համաշխարհային երաժշտութեան մէջ սկսի զըսել այն տեղը որուն արժանի է եւ զոր չունի դեռ :

Այսպիսի ձեռնարկ մը լիովին ի գլուխ հանելու համար անհրաժեշտ են երկու պայմաններ , — Եւրոպական երաժշտագիտութեան հիմնական հմտութիւն եւ հայկական երաժշտութեան Հայաստանի հողին վրայ իսկ մասնախոյոյզ ուսումնասիրութիւն : կոմիտաս վարդապետը , որ Պերլինի քոնսերվատուարէն շըբջանաւարտ է եւսած եւ արեւելեան Հայաստա-

նին բոլոր զիւղերը պարտած է՝ ամենէն հին անկուսներուն , ամենէն անշուք խորշերուն մէջ նախկին երզնցողութեան հետքերը փնտրուելով , պիտի կարենայ այդ գործն ի կատարուանել ամբողջական եւ անթերի ձեւով մը :

Գործը մին է ամենէն քեղուսներէն ու զեղեցիկներէն ք բայց եւ մին ամենէն դժուարներէն . վերականգնանելու համար մեր եկեղեցական երաժշտութիւնը այն անխառն ու հայադրուածներէն մէջ որով ան իր կատարելութեանը հասաւ մեծ Շնորհալիին օրովը , պէտք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել երաժշտութիւնը այն բոլոր ժողովուրդներուն որոնք ազգած են հայ ցեղին վրայ , — բրւզանդականը , պարսկականը , արաբականը , ասորականը , թրքականը , — փնտռել մեր եկեղեցական երաժշտութեան մէջ այն բոլոր տարբերը որ այդ օտար երաժշտութիւններուն կը վերաբերին , եւ ի վեր հանել ինչ որ կայ ինչ գոյս հայկական , ինչ որ ինքնաբերու ստեղծագործութիւնն է մեր ցեղին . իսկ այդ «հայկական» նուազանչութիւնը եւրոպական տարազին մէջ արեւմտեան աշխարհին ծանօթացնելու համար , պէտք է խորապէս ճանչնալ արեւմտեան երաժշտական գիտութիւնը : Եւ այս բարդ , այս վիթխարի գործին համար անհրաժեշտ է ունենալ հմտութիւնն զատ , բանաստեղծի հոգի եւ ստեղծագործ երաժշտի տաղանդ : Ինծի կը թուի որ Կոմիտաս վարդապետը ունի այդ բոլորը . ծագումով թրքական , եւ հիմնովին ծանօթ տաճկական երաժշտութեան , Կոմիտաս վարդապետ իր ուսումնասցած է Գեղարքան ձեմարանին մէջ եւ ինչ մօտէն ճանցած է արեւելեան Հայութեան եկեղեցական ու ժողովրդական երզնցողութիւնը , եւ յետոյ դացած է Պերլին արմատապէս ուսումնասիրելու եւրոպական երաժշտութիւնը : Խորապէս կապուած իր ցեղին ու հոգին , իր սիրաբ Պեթովընին կամ Շոքեանին թովութեանն չէ՝ գերուած սինչուս իր ցեղին անշուք բայց թաւոր դեղեցիւութիւններով լուսնթի արուեստը արեւմտեան իմաստաբանութեան հասնելու աստիճան . ընդհակառակն , Արեւմտաքի գիտութիւնովն ամբացած իր միտքը իրեն նպատակակէտ ըրած է իր ամբարած հմտութիւնը

կերարկել իր ցեղին արուեստը վերականգնանելու Կոմիտաս վարդապետ Պերլինի համայնարանին մէջ երաժշտական դասախօսութեան մը առաջարկը մերժած է՝ իր երկրը վերագոհանուտ , ինքզինքն իր տոհմային արուեստին վերանորոգմանը նուիրելու համար . զինուած արեւմտեան գիտութեան հետախուզութի , վերլուծութի ու համադրութեան ապահով ժեթիտովը , դացած է մտնել ժողովրդին մէջ , եւ փնտռել հիմքը «հայ» երաժշտութեան» ամենէն կորսուած գիւղական երկեղեցիները մտած է մերտիկ ընկելու անուս քահանաներու երզնցողութիւնը որ ամենէն աննդծ ձեւովը կը պահպանէ հին հայ արուեստը , ունկեղբած է հայ աշուղներու , հարսնեղբու կամ մահերգակ հայ զեղղուհիներու , հովիւներու կամ վիճակի խաղեր կանչող աղջիկներու մեղեդիները , եւ հոգէն ժայթքած այդ բնասիրտ ձայներուն մէջ զանացած է գտնել ինչ որ խորքը կը կազմէ «հայ» երաժշտութեան , ճգնած է դայն փնտռել հայ եկեղեցական երաժշտութեան այն մասին մէջ որ օտար երաժշտութիւննէն , ուն հետ ու եւ է ստընչութիւն չունի , եւ գտած է կապը զոր կ'որոնէր . իր այդ հետազոտութեանց շնորհիւ , այսօր գիտակցաբար կրնանք հաստատել թէ կայ «հայ» երաժշտութիւն մը , անկախ՝ հայ ցեղին վրայ ազդեցութիւն գործող մեծ ազգերուն երաժշտութեանն , երաժշտութիւն մը որ ծնունդն է միմիտայ մեր ցեղին հարուկն եւ որ թերեւս կազմուորումած հետեւուական ամենահին շրջանին , անցած մնացած է եկեղեցական երզնցողութիւններուն մէջ ու տեւած է ժողովրդական խաղերուն աւանդական շնորհին մէջ (\*) , Հայ արուեստի այդ խորքը դանելու ջանքերէն յետոյ , Կոմիտաս վարդապետը թեւակոխած է արդէն իր գործին երկրորդ փուլը . ամբողջ պատարապը շարադրած է քառաձայն , եւրոպական արուեստի համաձայն , մեղեդիներուն հայկական կը-

(\*) Կոմիտաս վարդապետը մտադիր է ի մօտոյ հայ հասարակութեան ծանօթացնել իր ստեղծարարութիւններուն , աղբիւնքը հայ ժողովրդական երզնու ընդարձակ շարք մը պրակ առ պրակ հրատարակելով , ծանօթագրութիւններով ու մեկնութիւններով ընկերացած :

նիքը անվթար պահելով, ու յորինած է «սէն-  
ֆոնիններ» 7 «օրաթթոր»ներ , ցայդերգներ ,  
մայաքայիերգներ , մեր եկեղեցական ու ժո-  
ղովրդական, երաժշտութեան մէկ քանի կարե-  
ւորագոյն հատուածներէն ներշնչուելով . իր  
առաջարկութիւնները , որոնցմէ ոմանք  
էջնիածնայ մ. յր-եկեղեցւոյն մէջ սկսած են  
երգուել արարողութեանց ժամանակ , անշուշտ  
ընդհուպ եւրոպայի կրօնական նուագանդէս-  
ներուն մէջ իրենց տեղը պիտի ունենան : Թը-  
րանասացի վարդեաներ եւ երաժշտասէրներ, Աէն  
Սանս , Շարլ Պորտ , Տիւվալ , Օպրի , Կո-  
միտա վարդապետին հետ տեսնուելով եւ իր  
քննադրին հետ ծանօթանալով, զինքը հիացմամբ  
խորտուած են իր գործը շարունակել : Փա-  
փաքելի է որ հայ ժողովուրդը զիտ-  
նայ գնահատել այսպիսի արուեստագէտ մը  
եւ տայ իրեն բոլոր միջոցները որ հարկուոր  
են որպէսզի ան ամբողջապէս ի գլուխ հանէ  
այն հսկայ գործը որ զինքը քսաներորդ դա-  
րու Շնորհալին պիտի կացուցանէ :

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ

  
**Զ Ա Յ Գ Ր Ի Տ**  
 Ժ Գ .  
**ՂՈՒՍՆԻՆ ՕՐՀԱՍԸ**

Ամառ զիշեր է, ես անձայն  
իմ երգիկին վերայ նըստած  
Վեր կը նայիմ . աստեղք միայն  
կը պըլպըլան կամաց կամաց :

Անբաւ գիշերն ազօտալոյս  
կը փողփողի լըռիկ , լըռիկ .  
Սա կը նայիմ խըռովայոյչ .  
Ու կը հըծծեն մանրի ճըճիք :

Բայց աւասիկ երկինք ըսցաւ  
Արեւմուտքի մըթին կողմը  
Մարգարտապարզ ամպեայ անձաւ .  
Եւ կը հըծծէ տրտոււ հողմը :

Կանաչ ցոլքեր կը ցոլցըլան,  
Ու կրեւան կ'ելլէ հողին :

Աղօտ հողին օրհասական  
Եւ լուսաթափ գունատ լուսնին :  
  
Ամայալարիկն տակ զող ի զող  
Կը ցընդի ան՝ շաղ կաթելով ,  
Եւ երկնազան միգամած շող  
Կը պաղպաղէ զայն պատելով :

Ո՛հ, հիւժուեցաւ հալեցաւ ան  
Անմահական ըղձմամբ տարփմա՛ր .  
Այժմ կը շընջէ կիսակենդան .  
Թող քողարկէ մահը թուխ ամպ :

Թող սիրատարով լուսնահողին  
ճաղաղ քընով անդորրանայ ,  
Թող նըտղներն ալ թափթփին  
Եւ թող գիշերն ալ որբ մընայ :

Թող ծաղկըներն անոյշ անոյշ  
Թաղմանական բուրմամբ ողբան ,  
Թող մարմըրին հեղ ու քընքոյշ ,  
Թող կողկողին ու թող ծըրխան :

Գամին կակուղ կը մըրմընջէ,  
Եւ ամէն կողմ խուլ սօսաւիւն  
Կը մըրմընայ ու կը շընչէ,  
Ինչպէս սիրոյ վարար ախն :

Վըսիտ ու թուխ վընուկները  
Կ'աւնկընդրեն , խոր խոր կը նային,  
Եւ կը ծըծեն որնգուռքները  
Մեղկ շունչ մը , բուռն ու սիրային :

Առաւտեանն զէմ լուսնակը  
Քոյրը տեսաւ որ գեղեցիկ  
Եւ նոր կապած ոսկի թագը  
Կը շողշողար հեղիկ հեղիկ :

Ան փըղտկրեայ քընարանէն  
Նոր դուրս կ'ելլէր ու կը նազէր,  
Աշերն անոյշ ու հըրեղէն ,  
Ոտուըներէն լոյս կը հոսէր :

Բոլոր երկինք կ'օրհնէր զանի ,  
Ու կը ցընձար բոլոր աշխարհ ,  
Իէմքը պայծառ ու հոլ սնի  
Կը ձանձանջէր հըրաշավառ :

Դարձեալ ողորմ սէրը յիշեց  
Աղօտ լուսինն ու դպիկացաւ .  
Դարձեալ անձուկ զանի մաշեց ,  
Մըշտամբոմք եւ անհուն ցաւ :